

ՆՈՐ ԶՈՒՂԱՅԻ (ՄՊԱՅԱՆ) ՅԱԽՃԱՊԱԿԻՆԵՐԸ

Ե՞ՐԲ ՇԻՆՈՒԱԾ ԵՆ

Սպաճանի Նոր Զուգայի սրբատեղիներուն մէջ կան որ զարդարուած են յախճապակիներով, որոնց մասին դժբախտաբար վաղուց ի վեր սխալ տեղեկութիւններ տրուած են եւ կը շարունակուին տրուիլ, սակցձելով թնճուկ մը՝ զոր պէտք է պարզել եւ սխալները սրբապրել:

Նոր Զուգայի մեր սրբատեղիներուն յախճապակիներուն մասին անցողակի յիշատակող առաջին գրողը Լղաձ է Յարութիւն Թ. Տէր Յովհաննեսից իր մեծարժէք «Պատմութիւն Նոր Զուգայու որ յԱսպաճան» գործին Բ հատորին մէջ (Տպագրեալ ի Նոր Զուգա, ի տպարանի Ամենափրկչեան Ս. Վանաց, 1880):

Ան խօսելով Նոր Զուգայի Ամենափրկչի վանքին յախճապակիներուն մասին, նախ մեղի կու տայ

«Ա. Ի ճակատ արեւմտեան գրան եկեղեցւոյն յարտաքին կուսէ յախճապակի գրով: Հիմնարկեցաւ Ամենափրկչի վանքս ի թիօն ՌՃԳ (1654) ի թագաւորութեան Երկրորդ Շահարասին, եւ կաթուղիկոսութեան Տեառն Փրկիչպոսի ի ձեռն սուրբ ուխտի Առաջնորդի Դաւթի վարդապետի, կամակեցութեամբ եւ արօք Զուգայու ժողովրդոց, աւարտեցաւ ՌՃԺԳ (1664) ամի: Որքան պատարայ եւ պաշտօնք որք ի սմայ կատարի՝ լիցի մասն եւ բաժին հարկ կենդանեաց եւ ննջեցելոց» (էջ 3):

Նախ եւ առաջ պիտի ուղէի թուականի փոքր սրբապրութիւն մը ընել: ՌՃԳ հաւանաբար վրիպակ է եւ պէտք է ըլլայ «թիւն ՌՃԴ» ինչպէս որ յախճապակեղբութիւնը կը կարդացուի, այսինքն Քրիստոսի 1655, ճիշդ ինչպէս որ Նոր Զուգայի հաւաքման Աստուածաշունչին մէջ ալ կը կարդացուի՝ ՌՃԴ:

Եկեղեցւոյն արեւմտեան գրան արտաքին ճակատին այս երկաթապիր, սղաղբեալ, յախճապակեայ յիշատակապրութիւնը սակայն ժամանակակից չէ ո՛չ 1655ին, ո՛չ 1664ին եւ իր Աւետան յախճապակեայ նկարով (մասնուած եւ կարկանդակ) ու յարակից յախճապակեայ խճապարղերով 18րդ դարու սկիզբի գործ է:

Տէր Յովհաննեսից վերի յախճապակեայ յիշատակաբանէն անմիջապէս վերջ կու տայ

«Բ. Յերկուս կողմանս սեմոցն հիւսիսային գրան յախճապակի գրով» (էջ 3): Սակայն մենք հոս բուն յիշատակաբանէն կ'արտապրենք, բոլորովով պարզելով սղաղբութիւնները. «Յիճաճակ է ՈւալԴարէնՅ ՄօՒՐօՍԻՆ ԵՒ ԾՆՈՂԱՅԻ ՈՅՁԱՅ ՈՂԱՆԻՆ ՄԷՐՏԱՏԻԿԻՆ ԵՒ ԿՈՂԱԿԻՅ ՄԱՐԻԱՄ ՏԱՏԻԿԻՆ ԵՒ ՈՐԴՈՅԻ ՄԱՐՏԻՐՈՍԻՆ ԵՒ ՈՂԱՆԻՆ ԵՒ ԴՍԵՐԱՅԻ ՓԱՐԱՍԻՆ ՄՈՒՐԱՍԷ ԳՈՒԼՆԱԲԱԹԻՆ ԹԱՄԻՆԷ ԻԲՐԻՍԻՆԷ ԴաՐՁեալ Յիճաճակ է ՊաՐՈՆ ՄՈՒՐԱՏԻՆ ԵՒ ԵՂԲՕՐՆ ՊաՐՈՆ ՅԱՆՈՒԶԱՆԻՆ ԵՒ ՄԱՐԳԱՐԻ ՈՐԴԻ ՈՂԱՆԷՍԻՆ ԵՒ ՀԱՆԳՈՒՅԵալ ԵՂԲԱՐՅԻ ԱԲԳԱՐԻՆ ԾԱՏՈՒՐԻՆ ԱՒԱՔԻՆ ՌՃԾԹ ԹՎԻՆ»:

Երկաթապիր յիշատակաբանին գրչութիւնը կը տարբերի արեւմտեան

դրան ճակատի երկտող արձանագրութեան գրչութենէն: Յախճապակիներուն զարդանկարչութիւնն ալ իրենց միակ երկրին մէջ սիրուն է:

Տէր Յովհաննանց որ յաջողութեամբ կրցեր է կարգալ յիշատակարանը, կ'երեւի նկատի չէ սակեր հիւսիսային դրան ճակտ կողմի յիշատակարանին վերի մասին մէջ ՌՃԳին տակ տրուած թ զերն ալ և իր գործին մէջ միայն «Թխին ՌՃԾ» (1701) կարգացեր է, մինչ ուզող պիտի ըլլար եղածին պէս կարգալ՝ «ՌՃԾԹ ԹՎ.ին» որ հաստար է 1710ին, երբ այս յախճապակիները պատրաստուեր են:

Վերջապէս Տէր Յովհաննանց մեղի կրու տայ յախճապակեայ յիշատակարան մը ևս որ մենք հոս կը նշանակենք իբր

Գ, և որ կը գտնուի «Ի հիւսիսային յորժի սեղանոյն յախճապակի գրբոյ» (էջ 5): Այս յիշատակարանն ալ մենք ուզողի կ'արտագրենք հոս, որ զարդութիւնները պարզելոյ բոլորքով. «ԱրժՈՅ ԱԵՂԱՆՈՅԱ ՇՐՋԱՊԱՏ ԱՊԱԿԵՂԷՆՍ ՇԻՆԱՅԱԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՄՈՎԱԷՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԶՈՒՂԱՅԵՑՈՒ Ի ԹՎ.ին ՌՃԿԵ»: Յիշատակարանը կը գրուէ վերի գոտին մեծագոյն մասը: ՌՃԿԵ: հաստար է Քրիստոսի 1716ին:

Իրապէս զեղարուեստական գործ մըն է յախճապակիներու այս շարքը, թեւարաց հրեշտակի կրկնութեամբ: Ճաշակուոր կերպով դունդակեղ, զրծուար պիտի ըլլայ իբր Հայ դարդարուեստի յոպոյմ նկատել: Սակայն Հայ սրբատեղիի մը համար հրեշտակուոր այս յախճապակիները անտարակոյս Հայ արհեստուոր վարպետ յախճապակեգործի աշխատութիւններ են: Մտղուամբ կատարուած է մեծ խնամով, նրբութեամբ և մաքրութեամբ: Գոյներուն զեղեցկութիւնը կը մրցի յախճապակիին ազնուութեան հետ:

Դ. Վանքին շինութենէն տարիներ վերջ կը շինուի զանգակատունը, որուն հիւսիսային կամարին ճակտին կայ յախճապակեգիր սա յիշատակարանը, ըստ Յովհաննանցի. «Յամի մարդանայոյ կենարարին մերոյ Քրիստոսի Աստուծոյ ՌՃԺԲ (1702), և ըստ Հայոց թուականի ՌՃՄԱ (1702). շինեցաւ սուրբ մատուռս յանուն սուրբ հրեշտակապետացն Միքայէլի և Գարբէլի, ի թաղաւորութեան մեծի խաղապաէր Շահ Սուլթան Հօսէյնի, և յառաջնորդութեանն բոլորից քրիստոնէից՝ Տէր Աղէքսանդր Աստուածարան վարդապետի և արհիական Եպիսկոպոսի Հոյիարարծր, և վերակացիք Մովսէս վարդապետի, գոյիք և ընչիք իշխանաչուք ազնուատոհմ և պիւճապատի Պարոնաց Պարոն Յովհաննանի Զամարեանց, ի տիս տղայութեան հասակի, յիշատակ հողւոյ իւրոյ և ծնողացն հօրն բազմաշխատ Յովհաննիսին, և գտերն Բէրզազէ, և որդւոյն զեռարոյս և նորարողոջ Քրիստոսի գորացեալ վարթափթիթ Յովհաննիսին, և աւազ եղորն Պարոն Գրիգորին, և որդւոյն Պարոն Յովհաննիսին, և իւրեանցն ամենայն կենդանեացն և ննջեցելոցն ամենեցուն ամէն» (էջ 5):

Շահեկան, սակայն առանց զեղարուեստական մեծ արժէք մը ունենալու յախճապակի այս գործը աւելի կարեւորութիւն ունի 1702էն իր յիշատակարանին համար իբր Հնազոյն թուականաւ յախճապակիներուն՝ որոնք կը գտնուին Ամենափրկչի վանքին եկեղեցւոյն ներսն ու դուրսը:

Ե. Վանքին եկեղեցւոյն ներսի սրմբուն ստորին մասը պատուած է զեղեցիկ ծաղկեալ յախճաստիբոյ, որոնք որոշ է որ նոյնիսկ իրենց պատած մասերուն համար գծուած և շինուած են: Յաւալիօրէն, յախճապակիներու այս խումբը որեւէ յիշատակարան չունի: Մրցուց Յովհաննէս վարդապետի ծաղկած ու նկարած Լուսուորչի կեանքին զրուագներուն գոտեւարքին վարէն

մինչև եկեղեցւոյն յատակը ծածկող այս յախճատակերը շատ հաւանաբար պատրաստուած բլլան նոյն յախճատակեղործ վարպետէն կամ վարպետներէն, որոնք պատրաստած էին հրէշտակազարդ յախճատակերը՝ որոնք ինչպէս տեսանք, ՌՃԿԵ (1716) թուականին շինուած են :

Այս մասը աւարտելէ առաջ յիշեցնենք որ 1716ին յախճատակերուն ծաղկումները հետաւոր եւ խարուսիկ նմանութիւն մը ունին Մրդուզի ծաղկումներուն հետ, որոնց մէկ յոսին կը շրջապատէ եկեղեցին ներսէն :

Այսպէս ուրեմն, վաստակաւոր եւ խղճամբա Տէր Յովհաննէանցի համաձայն վանքին թուականակիր յախճատակիները 1702 թուականէն աւելի հրնութիւն չունին :

ՍՈՒՐԲ ԳԷՈՐԳ (ԽՕՁԵՆՑ) ԵԿԵՂԵՑԻ

Տէր Յովհաննէանց կը խօսի միայն « յախճատակեայ պատկեր » ի մը մասին, որ կը ներկայացնէ « զալն մուսուց յերկրպագութիւն նորածին Միածնին » ու կը գտնուի « ի վերայ ճակատու հարաւային դրան » եւ « զրեայ կայ » (էջ 180) : Կտանեմ արձանագրութեանէն . Ա. « ԱՅՍ ԳՈՒԹՍ ՏԵԱՌՆ Է ԵՒ ԱՐԳԱՐՔՆ, ՄՏԱԼԵՆ ԸՆԴ ՍԱՅ ՈՎ ՈՔ ՄՏԱՆԷ ՍՈՐԱՅ ԵԿԱՐԵԼ ՏՎՈՂԵ ՅԻՇԷ ԹՎԻՆ ՌՃԿԸ ՇԱՄՍ Ա » : Յաւախօրէն « նկարել տուողն (տախտն) » չէ տուած իր անունը, ո՛չ ալ ունինք նկարողին անունը : Տրուած թուականը ՌՃԿԸ որոշ է եւ հասար է 1168 Հայոց կամ Քրիստոսի 1719ին :

Բ. Տէր Յովհաննէանց չի խօսիր « Աւետման » յախճատակեայ պատկերին մասին, որ կը գտնուի նոյն եկեղեցւոյ արեւմտեան դրան ճակատը, որուն վարի մասը ունի տող մը յիշատակարան յախճատակիին վրայ գրուած : Գրան շրջանակը եւսյոն ամբողջ յախճանկարը զարդարուած : Աւետման նկարին տակ յիշատակարանը . « ՅԻՇԱՏԱԿ Է ՀԱՆԳՈՒՅԵԱԼՍ ԱՌ ՔՐԻՍՏՈՍ ԱՂԱՄԻԻՆ ԵՒ ՁԱՆ ԽԱՍՈՒՆԻՆ ԵՒ ԳՈՒԼՆԱԲԱԹԻՆ ԹՎԻՆ ՌՃԿԸ » :

Այս յախճատակիին թուականն ալ ՌՃԿԸ, կը հասարի Քրիստոսի 1717ին :

Գ. Եկեղեցւոյն խորանին սրտուանդանը զարդարուած է խորանածեւ լայն կամ նեղ յախճատակեայ գծածեւերով, մինչև խորանին տառիճանները : Ասոնք չունին որեւէ յիշատակարան եւ բոլորովին պարսկական սճով կիրարկուած են :

ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Տէր Յովհաննէանց նկարագրելով այս եկեղեցւոյն ներքնակողմը, կ'ըսէ . « Եկեղեցին շուրջանակի ի յատակէ եկեղեցւոյն երեք կանդնաչափ յորնն զեանդեայ ունի բնաիր յախճատակի, ի վերայ որոց յախճատակի զբով զրեայ կայ յիշատակ շինողացն նոյն յախճատակեայ : Ի 1841 ամի ի նորոգել զայն եկեղեցի ի տեղիս տեղիս եղծան աշնոցիկ յախճատակեայ շինութիւնք, զոր ի յիշատակազրութեանս կետանշանաւ որոշեմ :

« Ի ժողովրդանոցէն ի ձախակողմեան զառէն սկսեայ շուրջանակի :

« Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զՓանոս զհայրն մահդեաի Մարտիրոսարն, եղբարն Արափէրցին՝ բարն Ովոսնէն եւ բնաունեացն իւր, ի թիփն ՌՃ (1651) : Յիշեցէք ի Քրիստոս զՈվոսնայն կողակիցն Մարեամն ճնօզն Գալուսարն՝ եղբարն իւր եղբար Ասաբէն : Յիշեցէք ի Քրիստոս Բաթմա՝ զճնօզն մահդեաի Ծատուրն՝ Գալուստն՝ Նազարէթն՝ Մահակն՝ Պեարտն՝ Ղարամդութն, եղբարն Մուրատն՝ Թուշխաան՝ Մուրատն՝ Դշխառն : Յիշեցէք ի Քրի-

բխտոս Լաշինն՝ կողակիցն Կասանն՝ Աւետիքն՝ Մնացականն : Յիշեցէք ի Քրբխտոս Գուրխարի՝ Մարկոսն՝ Կասանդն՝ Մուսէսն՝ կողակիցն Փէքանն՝ Հարսն Աշի : . . . Յիշեցէք ի Քրբխտոս Աստիւն կողակիցն Թաքուէն՝ սրղին Նապարէթն՝ Գաւեր Ծարնաթիւնին՝ Չազամն : Յիշեցէք ի Քրբխտոս Վաթանն՝ Բղձնոզքն Մահդեսի Ծատուրն, Գալստան Յիշեցէք ի Քրբխտոս Եղնապարն կողակիցն Գոզալ սրղին Ծատուրն :

«Դարձեալ յիշատակ Սաֆարին կողակիցն Ասողիկն պարծանքին : Յիշեցէք ի Քրբխտոս Յովհաննէան կողակիցն Չինիկն : Յիշեցէք ի Քրբխտոս Դինարին, կողակիցն Միրզարէկի, Եղբարցն Սարուկն Պաւղոսն քոյրն Շուշանն Յովհանն, թիփն ՌձժԸ (1669) : Յիշեցէք ի Քրբխտոս մահդեսի մկրա ի Քրբխտոս զուրիկն կողակիցն Խոսամսիմի, սրղույն Յովհանն՝ Յարութիւնն՝ Մաթան Սրուլ ի Քրբխտոս Բաթամազն ծնոզքն մահդեսի Ծատուրն՝ Գալուսան՝ Նապարէթն՝ Սարուկն՝ Պարոսն : Յիշեցէք ի Քրբխտոս Մուքէյն կողակիցն Եղարերն : Յիշեցէք ի Քրբխտոս Փանոսն՝ մահդեսի Ասատուրին, մայրն իւր Եղսարերին Եղբարսն Ալադէրղին : Յիշեցէք ի Քրբխտոս Աղարարէն՝ Եղբարյր Գաթիին և ծնոզ » (էջ 193-4) : Տէր Յովհաննէանց սրոջ չրսեր թէ առկէ վերջ իր տուած երկու յիշատակարանները նոյնպէս յախճապակիի վրա՞ ևն թէ նկարուած : Անոնց հոս արտապրելու բան մը պիտի շուտեցնէ յախճապակիներուն և՞ որ և և՞ն : Դարպետներէ շինուած բլլարուն մասին : Տրուած յիշատակարաններուն համաձայն, արդարեւ կարելի է բնի սր եկեղեցւոյն մէջ «յախճապակի դեռեղուեցաւ յորմն հեաղհեալ ի 1651է ց1666» թուականներուն (էջ 195) :

Թոշնազդիներով և կենդանիներով նկարուած դրախտանման այս յախճապակիները սրոջ է որ նոյնիսկ եկեղեցւոյն մէջ իրենց այժմու տեղերուն համար պատրաստուած են : Անոնց Հնդկա-Պարսկական արուեստը արդէյ մը չէ որ անոնք շինուած բլլան Հայ յախճապակեգործ վարպետէ :

Անոնց 1651էն 1666ի միջոցին շինուած բլլայր զանոնք մեծարժէք կ'ընէ իբր յախճապակիի արուեստի գործեր, որոնց արժեւորումը սակայն կը կարօտի լուրջ և մանրակրկիտ պրպտման : Բնական է եթէ կարելի բլլայ Հաստատել անոնց Հայ յախճապակեգործ վարպետի գործ բլլայր, այն առեւն զօրաւոր կուսան մը կը ստացուի՝ Սախաֆեան չրջանի յախճապակեայ գլուխ գործոց արտապրութեանց մէջ Հայոց ալ բաժին ունենալը հաստատոց :

Տէր Յովհաննէանց նոր Զուղայի միւս եկեղեցիներուն մէջ յախճապակիի գոյութիւն ունեցած բլլայր չի յիշեր իր արժէքաւոր գործին մէջ : Սակայն ինչպէս պիտի տեսնենք, կան ուրիշ եկեղեցիներ ալ սրոնց մէջ յիշատակարանով և առանց յիշատակարանի յախճապակիներու գոյութեան մասին կը վկայեն ուրիշ զրոյններ : Ասոնց մասին պիտի խօսինք իրենց կարգին :

Երկրորդ հեղինակ մը որ նոր Զուղայի յախճապակիներուն մասին ակնարկութիւն բրած է, հանդուցեալ Արմենակ Սազրղեանն է, որ Արշակ Չօպանեանի «Անախտ»ներուն նոր շարքին թիւ 1ին մէջ (Մայիս, 1929) հրատարակեց «Նոր Զուղայեցի Վաճառականի մը Անուան Հայկական Երկու Մետալլներու Առթիւ» (էջ 57-65) :

Դժբախտաբար Արմենակ Սազրղեան չէ տեսած նոր Զուղան և այդ պատճառաւ իր աշխատութեան մէջ բրած է սխալներ : Էջ 60, բ սիւն, խօսելով Ամենափրկչի վանքին մասին իբր թիւ 4 ճանոթութիւն, կ'ըսէ .

«Այդ եկեղեցւոյն վրայ, սրուն ներքաւողմը երեք և և կէս կանդնաչափ բարձրութեամբ պատին փակցուած քառակուսիներով զարդարուած է, կը

գանուին յախճապակիէ արձանագրութիւններ 1664 և 1700 թուականներով : Մոզուց Երկրպագութիւն մը, 1611 յորինուած , նոյնպէս յախճապակիէ , գրուած է Ս . Գէորգ Եկեղեցւոյն մուտքին :

Նախ ան չի նշանակեր ազրիւրը իր այս ծանօթութեան համար : Իրեն ծանօթ եղած է Տէր Յովհաննէանցի զործր : Սակայն հոն (Սաղրղեանի զործածած Բ հատոր , էջ 4—5 և 14 , ծանօթութիւն 7) , ոչ մէկ վկայութեան կը հանդիպինք « յախճապակիէ արձանագրութիւններ » ու մասին « 1664 և 1700 թուականներով » : Կ'երևի թէ զո՛հ եղած է շիտթութեան մը իր սնրաւարար հայերէնին պատճառաւ :

Ան յետոյ կը յիշէ « Մոզուց Երկրպագութիւն մը , 1611 յորինուած , նոյնպէս յախճապակիէ , գրուած է Ս . Գէորգ Եկեղեցւոյն մուտքին » , դարձեալ շիշեւոյ իր ազրիւրը : Յիշուած « Մոզուց Երկրպագութիւն » քարտարեւ յախճապակիէ և ինչպէս տեսանք Տէր Յովհաննէանցի վկայութենէն , կը գտնուի Նոր Զուգայի Ս . Գէորգ , Խօջենց կոչուած , Եկեղեցւոյն « հարաւային դրան » ճակատը :

Ինչպէս պիտի տեսնենք , զարմանալիօրէն ուրիշներէ ալ սխալ կարգացուած թուականով ճանչցուած է այս յախճապակին : Ինծի անձեկնելի է Թէ ինչո՞ւ Սաղրղեան 1611էն նկատած է մոպերու զարտեան այս յախճապակեակարը , երբ Տէր Յովհաննէանց , որմէ ինք օգտուած ցոյց կու տայ , որո՞չ և անտարակոյս կերպով « 1168 » թուականը կարգացած և հրատարակած է , որ կը հաւատարի Քրիստոսի 1719 թուականին :

Մոպերու Երկրպագութեան յախճապակեակարը , որ Ս . Գէորգ Եկեղեցւոյ հարաւային դրան ճակատը կը զարդարէ ի Նոր Զուգա , վերջերս « Անվիտակալի Հայաստան » ամսագրի թիւ 6 (1971) « արուեստագիտութեան դոկտոր » Մանեա Ղազարեանի « Աստուածամօր կերպարը 17-18րդ Գարերի Հայ Գեղանկարչութեան Մէջ » յօդուածին մէջ արուած է , որ հաւանաբար արտահանուած է քիչ վարը մեր ներկայացնելիք անդլերէն աշխատութենէ մը : Անձեկնելիօրէն Մանեա Ղազարեան կը զրէ հրատարակուած յախճապակեակարին աւրեթեր . « Մոպերի Երկրպագութիւնը : Զնարակուած խեցի : 1619 թ . Նոր Զուգա , Ս . Գրիգոր Եկեղեցի » (էջ 34 , ա . սիւն) : Թէ ինչպէ՞ս Սր . Գէորգ Եկեղեցին Նոր Զուգայի Ս . Գրիգոր եղեր է , կարելի է բացատրել անոյ որ Մանեա Ղազարեան մեր վարը ներկայացնելիք անդլերէն զործին՝ « Այլինդ ձորճ » ր վերձաներ է Ս . Գրիգորի , փոխանակ Ս . Գէորգի : Բացի սակէ , Մանեա Ղազարեան պարզապէս արտադրեր է անդլիացի հեղինակին սխալ՝ 1619 թուականը յախճապակեակարին արուած , մինչ կրնար տպագրուած նկարին մէջ իսկ կարդալ յիշատակարանին թուականը իրը ՌձԿԸ ՇԱՄՍ Ա . , որ կ'ընէ 1719 : Նման սխալ գուցէ ներելի է օտարին , սակայն Հայ « արուեստագիտութեան դոկտոր » ի մը համար ներելի չէ :

Այս առթիւ սրբազրութիւն մըն ալ իմ մասին : 1960ին « Բազմակիւղ » թիւ 7—8ին մէջ հրատարակեցի « Սաֆրոյ և Նազարէթ Փակագրութեամբ Յախճապակիներ » , ուր ի մէջ այլոց ակնարկած էի որ « 1937ին իմ այցելութեանս ի Նոր Զուգա՝ ինծի կարելի չեղաւ այդ թուականոյ յախճապակիներու հանդիպել » , այսինքն 1651էն 1666 տարիներէն (էջ 157) : Տէր Յովհաննէանց կու տայ այդ թուականոյ յախճապակի : Յաւալիօրէն այդ մէկը մրիպեր է ուշադրութենէս : Միայն բնեմ որ այն ատեն մասնաւորաբար յախճապակիներով չէի գրագեր Նոր Զուգա :

1968ին հրատարակուեցաւ անդլերէն քառածաք , նկարագորդ հատոր մը՝ « NEW JULFA » , այսինքն « Նոր Զուգա » , նուիրուած տեղւոյն Հայ Եկեղե-

ցիներուն և ուրիշ շէնքերու : Անդլիացի հեղինակը, ճան Գարգուէլ, էջ 26-28 կը խօսի նոր Ջուզայի Հայ Եկեղեցիներուն մէջ իր տեսած յախճապակիներուն մասին, անդ տալով նաեւ դուռնաւոր երեք արտահանութիւններ մէկ էջի վրայ :

Հեղինակին տեսութիւնները այդ յախճապակիներուն արուեստին մասին կրնան վիճելի ըլլալ : Այդ մասին մենք հոս պիտի շճանք անք : Միայն քանի որ զճաղարթեանց մէջ պարսկականին հետ աւելի հնդկական խճագեղարուեստին ազդեցութիւնը կայ քան թէ շինական ս' խճագեղարուեստին : Յետոյ, ան կ'աւելցնէ. «Յարճասալերուն Հայ արհեստաւորներու զորք ըլլալը կրնանք ընդունիլ՝ անոնցմէ ոմանց մէջ հայերէն յիշատակարաններու խաղացած զլիստոր գերին պատճառաւ, և որովհետեւ փեղկերեաները յաճախ շինուած են եկեղեցիներուն մէջ քառակ տեղերու յարմարելու համար (էջ 26-27) : Գարգուէլ հասնարար չի սխալիր այս յախճասալերու արհեստաւորները Հայ նկատելով, սակայն իր ազդեցիկները անբաւարար են : Յարճասալի Պարսիկ արհեստաւորները կրնային ընդօրինակել իրենց արուած հայերէն յիշատակարանները և ստանց եկեղեցի գալու կարելի էր եկեղեցւոյն հարկ եղած տեղերուն շտիկերը տալ՝ որ յախճասալերէ փեղկերեաներ պատրաստուէին : Ինծի ծանօթ է որ եղած են Պարսիկներ, որոնք հայերէն բարբառով զիրք օրինուած են ստանց հայերէն զիտցած ըլլալու :

Գարգուէլ որ զժրախտարար հայերէն չի գիտեր, մեղի կու տայ ամփոփում մը նոր Ջուզայի եկեղեցիներուն յախճասալերուն : «Սր. Աստուածածնայ, Սր. Ստեփաննոսի, Սր. Սարգսի և Բեթղեհէմի եկեղեցիները զարդարուած են յախճասալի գոտիներով : Սր. Աստուածածնայ եկեղեցւոյն մէջ յախճասալերը կը զրաւեն եկեղեցւոյն ներքնամասի պատերուն ստորին մասերը, որուն փերնագոտին շարունակութիւն մըն է հայերէն յիշատակապարթեան՝ որ մինչեւ այժմ չէ թարգմանուած : Հիւսիսային պատին վրայ յախճասալերը կը պարունակեն ծառերու և ծաղիկներու պատկերներուն մէջ ծնրազիր մարդ մը, Ենթադրարար նուիրատուին կենդանադիրք : Յովհաննանց (կարգա՛ Տէր Յովհաննանց : Յ. Բ.) կ'ըսէ որ այս յախճասալերը գեանգուած են 1651ին և 1666ին, միշտ ուրիշ հայ ազգի մը, զործածուած Պոպի կողմէ, կը թուադրէ 1661—9 : Ամենափրկչի մայր եկեղեցւոյն յախճասալ զարդագոտին եկեղեցւոյն արեւմտեան կողմը աւելի փերացական պատկերով է և հասնարար 18րդ դարու սկիզբներէն, եթէ հիւսիսային դրան ուղղահայեաց շրջանակներուն յախճասալերը 1709—10 տարեթուած, ժամանակակից պէտք է նկատուին : Սր. Գրիգոր Լուսաւորչի եկեղեցւոյն կից մասը որ 1713—14ին շինուած է, կը պարունակէ նման յախճասալեր : Խորանամասին պատերը մայր եկեղեցւոյն զարդարուած են տարբեր նկարապարզ յախճասալ զարդագոտիով, յիշատակապարթուած և 1715—16 թուականով, այս յախճասալերը ծածկուած են կրկնութիւնով, արարած տերեւներով, ծաղիկներով և հրեշտակներով՝ համեմատելն երկար պարեգոտներ հաղած և տերեւազարդեր բռնած :

«Ջուզայի եկեղեցիներուն մէջ կան չորս հատ պատկերացումներ յախճասալով, մասնաւորաբար ձեւաւորուած փեղկերեաներով դուռերու վրայ յարմարցուելու համար : Սր. Գէորգի եկեղեցւոյն հիւսիսային դրան վրայինք ամենահինն է, 1619 թուադրուած, կը ներկայացնէ «Մողերու Երկրպարտութիւն»ը : Նոյն եկեղեցւոյն արեւմտեան դրան վրայ կայ «Աւետում»ը 1716—17 թուականով : Մայր եկեղեցւոյն արեւմտեան դրան վրայ կայ երկրորդ փեղկերեւ մը «Աւետման», նոյնպէ՛ս 1717 թուականէն, և Սր. Սարգիսի եկեղեցւոյն հարաւային դրան վրայ կայ երրորդ տարբերակ մը նոյն նիւթին, 1705 թուադրեալ» (էջ 27) :

Մենք հոս թուականներով պիտի գրողինք: Պոստի 1661—9 թուականներուն ազդբարբ ինծի անձանօթ կը մնայ: Այժմ ինծի ծանօթ է որոշ կերպով միայն ՌՃ (1651) թուականով յախճասալի յիշատակարան ըստ Տէր Յովհաննանցի Սր. Աստուածածնայ եկեղեցւոյն մէջ:

Գարգուէլ ճիշդ է Ամենափրկչի տաճարին հիւսիսային դրան յախճասալերուն 1709—10 (այսինքն ՌՃԾԹ) թուականին մասին: Նոյնպէս ճիշդ է խորանտեղւոյն յախճասալերուն 1715—16 թուականը (այսինքն ՌՃԿԵ): Սակայն բոլորովին կը սխալի «Մոզերու Երկրագոյութեան» Սր. Գէորգ եկեղեցւոյն յախճասալերուն տուած 1619 թուականը, որ ոչ միայն հոս, այլև կրկնած է թիւ 20 սրահերաթերթին տակը, ծանօթութեան մէջ: Ասկէ է որ Մանեա Ղազարեան որոշ կերպով խարուեր է վերը մեզմէ յիշուած իր աշխատութեան մէջ: «Մոզերու Երկրագոյութեան» Նոր Զուգայի Սր. Գէորգ եկեղեցւոյն յախճասալին վրայ սրահերացումը ՌՃԿԸ (1719) թուականէն է: Այս Սր. Գէորգ եկեղեցւոյն մէջ 1619էն յախճասալ չկայ:

Գարգուէլ իր յիշեալ գործին մէջ կը վկայէ որ Նոր Զուգայի Սր. Իստիանոս եկեղեցւոյն մէջ կան յախճասալեր (էջ 44—45): Զանոնք նման կը գրանէ ուրիշ եկեղեցիներու մէջ եղածներուն, եւ ոչ լաւ թրծուած կը գտնէ: Ան չի յիշեր յիշատակարաններու գոյութիւնը իր տեսած յախճասալերուն վրայ:

Դարձեալ կը վկայէ որ Բերդեհէմի եկեղեցւոյն ներքը կան յախճասալեր, որոնք կ'երևի թէ յիշատակարան չունէին: Արեւմտեան դրան դուրսի կողմը կան յախճասալեր ու ժամանակէ, 1899 թուականով:

Իսկ Սր. Սարգիս եկեղեցւոյն մէջ գտնուած յախճասալեր, իրար խառնուած, յիշատակարանի անկապ մասերով: Կ'աւանդուի իրեն որ ասոնք՝ Նոր Զուգայի ուրիշ եկեղեցիներէն հոս բերուած եւ գործածուած են: Աւելորդ կը սեպեմ հոս յառաջ բերել յախճասալերուն իր անկատար նկարագրութիւնը կամ արուեստին մասին իր կարծիքները: Կու տայ նկարներ եւ յիշատակարանը եկեղեցւոյն հարաւային դրան ճակատը գրաւող յախճասալերէ «Աւետում»ի նկարին վարի երկտող արձանագրութիւնը:

«ՅԻՇԱՏԱԿ Է ՄԱՐԳԱՐԻ ՈՐԴԻ ԽՈՋԱՅ ՈՒՍԷՓԻՆ ԿՈՂԱԿՅՈՒՆ ԲԻԲՈՒՆ ՈՐ Է ԵՓՐԱՆՍԱՆ ՄՈՒՐԱՏ ՀԱՄԻԼԻ ՈՐԴԻ ՍԷՖԱՍՏՈՒՆԻՆ ԵՒ ԿՈՂԱԿՅՈՒՆ ՍԱՐԱԼՈՒԻՆ ԵՒ ԱԻԱՔԻ ՈՐԴԻ ԲԱՂՏԱՍԱՐԻՆ ԵՒ ԱՍԱՏՈՒՐԻ ՈՐԴԻ ՎԱՐԴԱՆԻՆ ԶՈՐ ՅԱՆԿԱՅԱՆ ԱՄԷՆՆ ՋԵՐՄԵՌՈՒՆԵՒ ՍԻՐՈՎ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿՁԻՆ ԳՐՎԵՅԱԻ ԹՎԻՆ ՌՃԾԴ ՅՈՒԼԻՍԻ ՏԱՄՆ» (էջ 54): Գարգուէլ կը վկայէ որ յիշատակարանը լուսանկարի մը վրայէն կարգացեր է «Փրօֆեսոր Տաուսէտ» (էջ 54): Ընթերցումը որոշ կերպով կասկածելի է եւ վերատուգման կը կարօտի: Թուականը ՌՃԾԴ (1705): Որոշ չէ թէ Ս. Սարգիս եկեղեցւոյն այս յախճասալ նկարը ինչո՞ւ Ամենափրկչի ըլլալը կը յիշէ: Նոր Զուգայի վանքին տաճարէն դատ կը յիշուի նաեւ Ամենափրկչի եկեղեցի մը «Երեւանի թաղ»ին մէջ որ կը պահէ իր գոյութիւնը: Արդեօք ասոնցմէ մէկուն համա՞ր չ'ինուած էր այս «Աւետում»ի յախճասալ նկարը, որ սակայն Ս. Սարգիսի վիճակեցաւ:

Գարգուէլ կը յիշէ յախճասալեր նաեւ Սր. Միքայի և Սր. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներուն մէջ, առանց անոնց կարեւորութիւն մը տալու:

* * *

Եթէ կան ուրիշ գրաւոր տեղեկութիւններ Նոր Զուգայի եկեղեցիներուն յախճագրկիներուն մասին, դժբախտաբար անոնք ինծի անձանօթ կը մընան:

Տեսանք թէ ականատեսի վկայութիւնները Տէր Յովհաննէանցի և ճան Գարգուէլ անդլիացիին՝ Նոր Զուգայի եկեղեցիներուն մէջ 1651էն յիշատակարանով յախճատակիի գոյութեան մասին պէտք է ճշդումի և քննութեան ենթարկուին: Նոյն հեղինակը կը վկայէ 1661էն ալ յիշատակադրեալ յախճատակը:

Սխալ են 1619էն յախճատակըու գոյութեան պնդումները և պարզապէս յիշատակարանին թուականին սխալ ընթերցման պատճառաւ է 1619ին հոս ու հոն կրկնութիւնը:

Յախճատակըուն մեծագոյն մասը 1702էն վերջ թուականներ ունին: 1719էն վերջ ԺԸ դարուն զաղբեալ կը դանեմ յախճատակըու (գոնէ թուականով) շինութիւնը: 1721—1722ին Աֆղանները արշաւեցին Պարսկաստան և զբաւեցին Սպահանն ու Նոր Զուգան, անոգոք կոզոպուտի մասնելով Պարսից հետ նաև Հայերը: Նոր Զուգան կորսնցուց իր եկեղեցականին հետ նաև անհատական հարստութիւնը: Առևտուրը զաղբեցաւ և Նոր Զուգա ասկէ վերջ չկրցաւ իր նախկին փառքին ու հարստութեան տիրանալ: Բնական է որ Նոր Զուգայի եկեղեցիները շարդարուեցան 1720էն վերջ և յախճատակի պատրաստութիւնը լքուեցաւ Հայոց կողմէ, որովհետև տարակոյս չունիմ որ յախճատակ պատրաստող Հայ արհեստագէտ վարպետներ կային ի Սպահան և Նոր Զուգա:

Անտարակոյս կ'արժէ որ գունաւոր նկարազարդ մանրակրկիտ պատմութիւնը պատրաստուի Նոր Զուգայի հայկական եկեղեցիներուն յախճատակըուն: Քննութեան ենթարկուին յախճատակըուն հետ նաև անոնց յիշատակարանները, ինչպէս նաև արուեստի գնահատման ենթարկուին: Ատիկա անտարակոյս խոշոր նպաստ մը պիտի ըլլայ Պարսկահայ մանր արուեստներուն պատմութեան, նամանաւանդ ճշգրիտ կերպով ներկայացնելով եղածը օտարներուն՝ անոնց բարձր համարումին և գնահատութեան ենթակայ պիտի ըլլան Հայ արուեստաւորները: Գծուար պիտի չըլլայ Հայ յախճատակագործներուն թէ՛ արհեստին և թէ՛ արուեստին ինքնուրոյն և արժէքաւոր տեղ մը տալ պարսիկ և պարսկահայ մշակոյթին մէջ:

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ